

369

Уран в Кимчигире

2  
m - 92

1935

29 JUL 2009

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ ԲԱՆՀԲԱՏԻ

Կ Ր Օ Ն

Ե Ւ

ԿՈՄՈՒՆԻԶՄ

Հեղինակ՝

ՀՐԼ ՊՐԱՌԻՑԼՐ

(Քարտուղար՝ Ամեր. Կոմ. Կուս.ի)

Թարգմանեց՝

ԿԱՐՄԻՐ

1935

ԵՐԵՒԱՆ ՏՊԱՐԱՆ

ՆԻԽ ԵՈՐՔ

2

Դ-92

## ՓՈԽԱՆ ՅԱՌԱԶԱԲԱՆԻ

1935 թ. Փետր. 15-ին Ընկեր Ըրլ Պրառւտըր, Ամերիկայի Կոմունիստ Կուսակցութեան ընդհանուր քարտուղարը, լուսաբանական ժողով մը ունեցաւ աստւածաբանական համալսարանի մը — Երևին Թէոլոգիական Սեմինիքը — խումբ մը ուսանողներուն հետ: Ապագայի տէրտէրներն ու պատւելիները 57 հարցումներ տվեն Ընկ. Պրառւտըրին՝ ԿԲՕՆ ԵՒ ԿՈՄՈՒՆԻԶՄ նիւթի մասին: Ստորեւ կը հրատարակենի այդ խիստ շահեկան ու դաստիարակիչ հարց պատաշխանները:

\* \* \*

1- Ի՞նչ է Միացեալ Նահանգաց Կոմունիստ Կուսակցութեան պաշտօնական դիրքը համբէպ կը քրօնի:

Կոմունիստ Կուսակցութիւնն այն համոզումն ունի, թէ կրօնի եւ կրօնական հաստատութիւններու ընկերային պաշտօնն է ծառայել որպէս հաշիչ՝ ճնշւած գասակարգերը կրաւորական դիրքի մէջ պահելու եւ ընդունելի դարձնելու համար անոնց բոլոր վատ պայմանները, որոնց տակ կ'ապրին անոնք, այն յոյսով թէ մեռնելէ յետո պիտի վարձարաւին: Կրօնի ընկերային այս գերին հանդէպ մեր ունեցած համոզամէն պարզ կը դառնա, թէ կոմունիստ Կուսակցութիւնը կրօնի թշնամին է: Մենք՝ Կոմունիստներս կը ջանանք կրօնի ըրածին ձիշդ հակառակն ընել: Մենք կ'աշխատինք զանգվածներուն լմբունելի դարձնել իրենց ապրած թըշւառ պայմանները, լմբուստութեան մղել զանոնք այդ պայմաններուն դէմ եւ փոխել այդ պայմանները հիմա: Մենք զանգվածներուն կը սովորեցնենք չպատահ ենթագրեալ երկնային վարձարաւութեան,

այլ ստեղծել գրախտը այս աշխարհի վրա, այսինքն՝ ձեռք բերել իրենց երազած բոլոր լաւ բաները իրենց ապրած այս կեանքի ընթացքին: Պարզ է, ուրեմն, թէ ուեւէ լուրջ շարժում, որ կը ձգտի ոստքի հանել ու կազմակերպել զանդւածները՝ լաւագոյն կեանք մը իրագործելու համար հիմա, պէտք է անխուսափելիօրէն կուլի բոլոր այն ուժերուն դէմ, որոնք կրաւորականութիւն կ'ստեղծեն, որոնք կը տարածեն խոնարհելու եւ ենթարկելու գաղափարը մասսաներուն մէջ:

Միւս կողմէն Կոմունիստ Կուսակցութիւնը բացարձակապէս հակառակ է կրօնական խնդիրներու հանդէպ զսպողական միջոցներու գիմելուն: Կոմունիստները կողմնակից են կրօնական աղաստութեան անդայմանօրէն: Կոմունիստները կրօնը անհատական հարց չեն նկատեր երբ այդ կը վերաբերի յեղափոխականներու, բայց անհատական հարց կը նըկատեն զայն՝ պետական իշխանութեան հետ ունեցած իր յարաբերութեամբ, կառավարական քաղաքականութեան մէջ: Պետութիւնը պէտք չէ միջամտէ կրօնական հաւատալիքներու կամ հրամայէ կրօնական հաստատութեանց: Այս կը բացարձէ ակնյայնի հակառակութիւնը Փաշիզմին, որ ինքզինքը առաջ կը մզէ իրը էապէս կրօնական շարժում մը, բայց գործնականին մէջ զուրու կուզա որպէս գերագոյն ժխտումը կրօնական աղաստութեան, մինչզեռ կոմունիզմը, որ հակազիր վերաբերմունք ունի հանդէպ կրօնին, միակ ընկերային շարժումն է այսօր, որ կ'աղատէ կրօնը բոլոր արհեստական ձընշումներէն:

Գերմանիո մէջ մենք տեսանք համոզեցուցիչ ապացոյցը, թէ ի՞նչ կը նշանակէ Փաշիզմը կրօնի եւ կրօնական հաստատութիւններու համար: Չեմ կարծէր, թէ այս մասին մանրամասնութիւններու երթալու կարիք ունիմ: Կը կարծեմ, թէ ամեն մարդ

դիտէ Գերմանիո անցուղարձերու մասին։ Միաժամանակ, Խորհրդային Միութեան մէջ մենք ունինք օրինակը, թէ ի՞նչ կը նշանակէ կոմունիզմն իր կառավարական քաղաքականութեամբ հանդէս կրօնին։ Կոմունիստ Կուսակցութիւնը, որ կառավարական կուսակցութիւնն է, առաջ կը մզէ գործոն հակակրօնական պայքարը, սակայն, զուտ զաստիարակչական բնոյթ ունի։ Կոմունիստները ամենախոշոր սխալը կը նկատեն բոնութիւն գործածելլ իրենց հակակրօնական պայքարին մէջ։ Մենք կը հաւատանք, թէ բոնութեան մեթուր պարաւութեան սլիտի մատնէ մեր նպատակը։ Մենք կը հաւատանք, թէ ամենաներգործօն կուիւր կրօնի դէմ, որ կը հանդիսանա որպէս արգելք ընկերութիւնը վերակառուցանելու մեր պայքարին, ճշգրտորէն կրօնական ազատութիւնը ապահովեն է։ Կատարեալ կրօնական ազատութիւն, անշուշտ, կը նշանակէ կատարեալ վերացում կառավարական օգնութեան ու պաշտպանութեան հանդէս կրօնի եւ կրօնական հաստատութիւններու։ Կը նշանակէ նաև թէ երեսարդութեան կրօնական զաստիարակութիւնը պէտք է կանգնի իր ոսքերուն վրա, առանց ունէ արհեստական օգնութեան։

Ինչ կը վերաբեր կրօնասէր բանւորներու, կոմունիստ Կուսակցութիւնը պայման չըներ անոնց, որ նախ իրենց կրօնը ժիտեն եւ ապա միանան կուսակցութեան։ Կոմունիստ Կուսակցութիւնը զաստիարակչական աշխատանք կը կատարէ, որն իր էութեամբ հակակրօնական է։ Դուք զուցէ հետաքրքրւիք, թէ մենք քարոզիչներ ունինք, որոնք աշխատելով եկեղեցիներու մէջ, միաժամանակ անդամ են կոմկուսին։ Եկեղեցիներ կան Միացեալ Նահանդներու մէջ, ուր քարոզիչներ կոմունիզմ կը քարոզեն, շատ նախական ձեւով անշուշտ։ Ինձ պատմեին, թէ մասնաւոր եկեղեցին մը մէջ քա-

րողիչը նիւթ ունենալով կոմունիզմը (քարոզին բուն տիտղոսը չեմ յիշեր) յայտաբարած է, թէ կոմունիստները Աստուծո Հրեշտակներն են, որ Մավսէսի նման եկած են ժողովուրդը անապատէն առաջնորդելու, մինչդեռ կապիտալիստներն ու անոնց գործակալները սատանային ներկայացուցիչներն են։ Այս, անկառկած, կոմունիստներու պաշտօնական վերաբերմունքը չարտայայտեր հանդէս կրօնի, բայց մենք այս տեսակ մարդիկը չենք արտաքսեր կուսակցութիւնէն։ Մեզ համար կարեւորն այն է, թէ այս տեսակ մարդիկ կը ներկայացնեն զանգվածներու ընկերային ձգտումները, որոնք գուցէ կրօնական ձեւեր կ'առնեն այսօր, բայց որոնք հիմնաւու արտայայտութիւններն են ընկերային ըմբռաստութեան։ Եթէ ինպիրն այսպէս է, մենք այս մարդիկը կուսակցութեան ներսը, ուր այլէւս կրօնը անհատական հարց չենք նկատեր, մենք զապողական մեթուններ եւ բոնութիւն չենք գործածեր վերացնելու համար այդ կրօնական մնացորդները։

2- Դուք կը հաւատա՞՞ք, Պր. Պրաւուրը, քէ կրօնը յեղափոխական դեր կարող է կատարել։

Ընկերային յեղափոխական չարժումները երբեմն կ'առնեն կրօնական ձեւ, այդ ձեւը, սակայն, բաղձալի չէ մեղի, կասեցնող ազգակ մըն է։ Այս չնշանակեր թէ չեն կարող ըլլալ — իբականութեան մէջ կան եւ աճող չափով — ընդհանուր նպատակներ՝ կոմունիստներու եւ կրօնական հաստատութիւններու միջեւ, որոնց համար միացեալ ջանք ու պայքար կարելի չըլլա մզել։ Մենք այս բանը տեսնք քաղաքական սպառեկզին վրա վերջերս, Սաարի մէջ, ուր կաթոլիկ եկեղեցիի որոշ հատւածները եւ յայտնի առաջնորդները, տեսնելով կրօնական ազատութեան սպառնացող վասնդը Հիթլերի ուժիմին կողմէ, կազմեցին միացեալ հակառ սպիտիստներու եւ կոմունիստներու հետ՝ պահելու



Համար Սատրի գոյավիճակը : Այս տեսակ միացեալ պայքարներ աւելի ու աւելի պիտի զարգանան, ու ըսնց ի տես կարելի է ըսել, թէ կրօնական շարժումը կը ծառայէ յեղափոխական նպատակի : Բայց այստեղ դարձեալ կրօնը չէ, որպէս այդպիսին, որ կը ծառայէ յեղափոխական նպատակի, այլ պայքարը ընդդէմ բռնակալութեան . պայքարը՝ պահելու մասսաներու իրաւունքը, արտայայտելու ինք-զինքնին նոյնիսկ իրենց շփոթ ձեւով : Այս իրաւունքին համար մզւած պայքարը յեղափոխական է, եւ այս լմասուով ալ կրօնական կազմակերպութիւններ ու շարժումներ կարող են խաղալ յեղափոխական գեր :

3.- Ի՞նչ ըսել կ'ուզէ՞ երբ կ'ըսէ՞, թէ կրօնը անհատական հարց չէ՞ նկատեր յեղափոխականիներու նկատմամբ : Ես այնպէս կ'ըմբռնեմ, թէ դուք յեղափոխական չէ՞ նկատեր մէկը, որ կրօնի կը հաւատա : Բայց դուք դեռ կ'ըսէ՞, թէ կրօնակը բանուրները կ'ընդունի՞ Կոմունիստ Կուսակցութեան մէջ :

Երբ կրօնամու բանւորները կուգան կուսակցութեան, մենք կ'ընդունինք զանոնք, ոչ թէ այն պատճառով, որ մենք կ'ընդունինք անոնց կրօնը, այլ անոր համար, որ մենք պիտենք կրօնական հաւատալիքները ձերբազատելու միջոցը : Կրօնական հաւատալիքները վերջնական քննութեամբ յետադիմական են, որոնք կարելի է չեղպանել դաստիարակութեամբ : Մենք կը հաւատանք, թէ կրօնը հաշւեյարդարի պիտի ենթարկւի նոր հասարակակարգի, սոցիալիստական ընկերութեան մէջ, մի միայն քանի մը սերունդներու փոփոխութենէն վերջ :

Մենք կրօնը անհատական նողնի հարց չենք նը-կատեր յեղափոխականներու նկատմամբ, որովհետեւ բոլոր անոնք, որ կը միանան յեղափոխական շարժման, պէտք է իրենց հաւատալիքները ենթար-

կեն քննադատութեան : Որպէս յեղափոխական շարժման անդամներ, ինչ որ կը մտածեն եւ ինչ որ կ'ըսեն անոնք իրենց աղղեցութիւնը կ'ունենան այդ շարժման վրա, որուն միացած ու մէկ մասը դարձած են : Մենք անոնցմէ չենք պահանջեր, որ լքեն եւ ուրանան իրենց կրօնը, բայց մենք անոնց հաւատալիքները հողածու եւ սխատեմթիք քըն-նութեան կ'առնենք, կը քննադատենք, եւ կը հաւատանք, թէ այդ կրօնական հաւատալիքները երկար չպիտի կարողանան դիմանալ նման քննութեան ու քննադատութեան : Օրինակի համար, մենք շարժման պատասխանատու պաշտօններուն վրա չենք գներ մարդիկ, որոնք գեռ զօրաւոր կրօնական հաւատալիքներ ունին : Մենք կը գիտակցինք, թէ այդպիսի քայլ մը վասնգաւոր պիտի ըլլա, որովհետեւ այդ մարդիկը շուտով ենթական պիտի ըլլան ընկերային աղղեցութիւններու՝ վտանգելով մասսաներու առաջնորդութիւնը :

4.- Բայց միւս կողմէն, քանի որ ամերիկեան ժողովուրդի մեծամասնութիւնը կապւած է եկեղեցական հաստատութիւններու հետ կամ շատ համակիր է անոնց, ձեր գործելակերպը նկատի շատնե՞ր այս պարզգան, որպէսզի շահի այդ ժողովուրդը իր կողմը : Այսինքն, դուք կարող պիտի ըլլա՞ Ամերիկայի մէջ նակատ ներկայացնել եկեղեցիին դէմ, ինչպէս այդ եղաւ Ռուսաստանի մէջ :

Անշուշտ մենք հաշւի պէտք է առնենք զանգւածներու կրօնական հաւատալիքները եւ յարդենք զանոնք — ինչպէս արդէն կ'ընենք : Կասկած չկա, որ յեղափոխութիւնը, որ ժողովուրդի մէծամասնութեան կամքովը պիտի ըլլա, գործ պիտի ունենա այդ կրօնական հաւատալիքներուն հետ : Եթէ կրօնը կանդնի յեղափոխութեան դէմ, որպէս բացարձակ արդելք մը, կարող պիտի ըլլա յետաձել յեղափոխութիւնը որոշ ժամանակ : Մենք չենք կար-

Ճեր թէ այլպէս պիտի ըլլա: ՄԵնք կը հաւատանք,  
թէ կրօնասէր մարդիկ պիտի մասնակցին յեղափո-  
խութեան, պիտի օգնեն մեծ փոփոխութիւնը իրա-  
գործելու համար: Այս՝ ոչ մէկ կերպով կարելի է  
ոկրտունքային զիջում նկատել կրօնական զաղա-  
փառներու: Կրօնական նախազաշարումներ եւ տե-  
սակէաններ ունեցող մասսաներուն զիջումներ — ա-  
յս՝, բայց կրօնի — ո՛չ: ՄԵնք կարելի ամեն մի-  
ջոցներով պիտի յարենք մասսաներու իրաւունքը:  
ՄԵնք կարելի ամեն միջոց ձեռք պիտի առնենք,  
որպէսզի բննութեան ոչ մէկ սիստեմ զործագրուի  
անոնց հաւատքին դէմ: Այս ձեւով միայն, այսինքն  
հաջի առնելով այս հարցերը եւ գնահատելով ա-  
նոնց գերը, մենք դիմագրաւած կ'ըլլանք զանոնք,  
բայց ոչ թէ ոկրտունքային զիջումներ ընելով:

5.- Ենթադրենք թէ այս սրահին մէջ զանոնդ  
աստւածաբանութեան ուսանողները պաշտօնի կոչ-  
ւեցան զանազան եկեղեցիներու մէջ, ենթադրենք  
թէ անոնք իրենց հետեւրդներուն հետ յեղափոխ-  
ւեցան եւ այնպէս զզացին, թէ այդ հետեւանք է  
կրօնական դրդապատճեններու, կոմունիստ կու-  
սակցութիւնը նկատի պիտի առնե՞ այս փաստը եւ  
տա անոր գիտական կշիռ, այսինքն՝ պիտի փոխէ՝  
իր համոզումը այն մասին, թէ կրօնը չկրնար յեղա-  
փոխական ուժ մը ըլլալ:

Ես չեմ ուզեր ուեւ յոյս սնուցանել, թէ կոմու-  
նիստները օր մը գարձի պիտի զան գէպի կրօնը:  
Մեղ համար, որպէս կոմունիստներ, հարցը փակ-  
ւած է: ՄԵնք միշտ կը քննենք դիտականորէն առաջ  
բերւած բոլոր ապացոյցները, բայց մեր կետնքի  
փորձառութիւնը բնաւ պատճառ մը չտար մէղ հա-  
ւատալու, թէ ապազային ուեւ նոր ապացոյց կա-  
րելի պիտի ըլլա երեւան բերել որն սահպէ մեղ  
մեզմացնելու մեր եղբակացութիւնները: ՄԵնք չենք  
ուզեր ամենազոյզն յոյսն իսկ ներշնչել, թէ հաւա-

նականութիւն կա կրօնի եւ կոմունիզմի մերձեց-  
ման, որպէս այդպիսիներ:

6.- Վատա՞հ էֆ քէ երբեք ապացոյց մը երեւան  
չպիտի գա:

Ինչպէս ըսի, նորէն կրկնեմ, թէ մենք կը քննենք  
հրապարակ եկած բոլոր ապացոյցները բայց կրօ-  
նի վերաբերմամբ հարցը փակւած է մեղ համար:  
Չենք յուսար թէ օր մը պիտի վերաբանանք:

7.- Տարբերութիւն կը դնէ՞ կրօնական ոգիին  
եւ կրօնական հաստատութեանց միջեւ:

Այս:

8.- Կը կարծէ՞ թէ կրօնական ոգիին մէջ կան  
արժէ՞ եներ, որոնք կը պակսին եկեղեցին կամ կրօ-  
նական հաստատութեանց:

Արժէ՞ եներ, ոչ: Բայց կրօնական հաստատու-  
թիւնները մեր մասնաւոր թշնամիներն են: Տիրող  
դասակարգը 99.44 առ հարիւր յատկապէս կ'օգտա-  
գործէ այս հաստատութիւնները՝ ներկա կարգերն  
ուժեղացնելու համար, մինչեւ անկարգմակերպ  
կրօնական զդացումն ու ողին կը գործեն միայն  
որպէս արդեւք բնդդէմ անհատին զարգացման:

9.- Կոմունիստ կուսակցութեան բաղաբակա-  
նութեան բացարուրինը, որ դուք տիք, զիս այն  
եղբակացութեան կը բերէ, թէ այդ բաղաբակա-  
նութիւնը նուրբ ձեւի բնուրութիւն մը պիտի ըլլա,  
երէ կոմկուսը իշխանութիւնը զրաւէ: Դուք կը խը-  
լէֆ եկեղեցին ձեռքէն աշխարհային ամեն դաս-  
տիարակութիւն, միաժամանակ առաջ կը մղէֆ հա-  
կակրօնական ժեմփեյն աշխարհային բոլոր միջոց-  
ներով: Մէկ կողմէն զինարափ կ'ընէֆ եկեղեցին  
կրօնական դաստիարակութենէն, միւս կողմէն ինք-  
զինքնիդ կը զինէֆ աշխարհային դաստիարակու-  
թեան բոլոր գէնիերովը՝ ոչնչացնելու համար կրօնի  
բոլոր մնացորդները: Այժմ, երէ պրոպագանդը

ննշում է, ինչ որ կը կարծեմ թէ շատ մը կոմունիստներ կ'ընդունին, այս պարագային ալ ննշում չէ՞ :

Ոչ, ճնշում չէ : Կրօնական ազատութեան հարցը այն ժամանակ միայն իրական կ'ըլլա, երբ իր մէջ կը պարփակէ անկրօն ըլլալու ազատութիւնը : Այս բանը շատ մը կրօնական հաստատութիւններ չեն ընդունիր : Կը կարծեմ, թէ կրօնական հաստատութիւններու գլխաւոր հաւատալիքներէն մէկն ալ այն է, թէ երեխային միտքը պէտք է այնպէս մը կաղապարել, որ ան յետո չկարողանա այլեւս մերժել կրօնը : Ինչպէս երեխա մը կրնա կրօնական ազատութիւն ունենալ, երբ իր աճման ու ձեւաւորման օրերուն ինսամքով չեղոքացւած է բոլոր այն դաշտարներէն, որոնք կը ժիստեն կրօնական հաւատալիքները : Որքան ատեն որ երեխա մը իր զարդացման ըրջանին կը գտնեի կրօնական հաստատութիւններու գերիշխանութեան տակ, կրօնական ազատութիւն չվայելեր ան :

10.— Բայց նիշդ չէ՞ այն քանը, որ երբ կոմունիստները կը հեռացնեն երեխան կրօնական բոլոր ազդեցութիւններէն, կ'ենթարկեն զայն կոմունիդմին :

Երեխան ազատ է զարդացնելու իր բոլոր ուժերը, մատային ու ֆիզիքական, եւ եթէ կրօնը ունի հիմնական արժէք մը, որ կրնա մարդկային հիմնական պահանջ մը գոհացնել, ան պէտք չունի ինքնինքը պարուղելու երեխայի մտքին վրա, բայց կարող է զալ յետո, որպէս արդիւնք ընկերային լժան կեանքի :

11.— Բայց կոմունիզմը կրօնէն աւելի մեծ պահանջ մը չէ, երկուքն ալ դաստիարակութեան արդիւնք են, որոշ չափով :

Եթէ մէկը կ'առաջնորդուի կրօնական տեսակէտներով, ան կը մերժէ իր հիմնական իրաւունքը :

այս է կոմունիստական տեսակէտը կրօնի վերաբերմամբ :

12.— Ճի՞շդ է այն լուրը, թէ կոմունիստներն արգիլեցին Փոլ Ռոպիսնը երգելէ, երբ ան սկսակրօնական երգեր երգել ուստինկայանէն :

Այդ տեսակ բան չէ պատահած : Այդ սուտ լուրը շրջաբերութեան զրույէ շաբաթ մը յետո Փոլ Ռոպիսն ընդունեցաւ Մոսկվա, որպէս պատու հիւր Խորհրդային Միութեան : Ան երգեց Մոսկվայի ամենամեծ պետական թատրոններուն մէջ եւ իր ուրախութիւնը յայտնեց թերթերուն այն եղբայրական բնդունելութեան համար, որ արևեցաւ իրեն և Միութեան կողմէ, ընդունելութիւն մը, որուն նըմանը աշխարհի ոչ մէկ երկրին մէջ ստացած էր : Ռոպիսն երգեց իր ուղած բոլոր երգերը :

13.— Կոմունիստ կուսակցութիւնը չարգիլե՞ր ծննդերը՝ իրենց զաւակներուն կրօնական դասեր տալէ : Ծննդերը ազա՞տ են ընտանեկան պաշտամունք ուսուցանելու երեխաներուն :

Այդ բոլորը թոյլատրած են :

14.— Կրօնի մասին ձեր բոլոր բաժները անոր գործունելութեան դէմ ուղղած քննադատութիւն էին, բայց կ'ուզեմ լսել ձեզ փիլիսոփայական տեսակտէ : Կոմունիզմն ունի իր որոշ փիլիսոփայութիւնը, մասնաւրապէս իր ըմբռնումը մարդոց յարաբերութեան մասին դէպի բնուրիւնը եւ դէպի աշխարհը : Դուք կը հաւատաք, թէ մարդիկ կարող են համագործակցիլ եւ հիմնապէս նւանել բնուրեան ուժերը : Ինձ կը քւի, թէ ձեր այս հաւատեք պատճառաբանած չէ, ապահովարար լիովին գիտական չէ, քանի որ ան կ'իյն մարդկային մտածման հոգեբանական մարզին մէջ :

Ճի՞շդ է, որ կոմունիզմը իր փիլիսոփայութեամբ կը տարբերի բոլոր կրօններէն : Բոլոր կրօնները կը հաւատան, թէ մարդկութենէն եւ աշխար-

Հէն դուրս ուժ մը դոյտւթիւն ունի, որ կը վարէ  
աշխարհն ու մարդիկ: Կան կարգ մը կրօններ, ո-  
րոնք փելիսովիայական ձեւ կ'առնեն, որպէսզի ծած-  
կեն իրենց կրօնական նկարագիրը: Բայց հիմնապէս  
ու էապէս կրօնը հաւատք մըն է հանդէպ բարձր եւ  
ամենակարսող ուժի մը, որուն պէտք է ենթարկել  
մարդը: Յաճախ որոշ վերլուծման կ'ենթարկեն կրօ-  
նի այս հաւատքը եւ կոմունիստական պլրոցեսը, ուր  
անհատը կը կապէ ինքզինքը հսկա մասսայական  
շարժման եւ կը գտնէ իր կատարելութիւնը այդ  
ամբողջութեան մէջ: Այս վերլուծումը, սակայն,  
կը ձախողի դուրս բերել երկութիւն էական տարրե-  
րութիւնը: Օրինակի համար, երբ կրօնամոլ ան-  
հատը կրօնական միութեամբ կապւելով Աստուծո-  
իր կատարելութիւնը կը գտնէ եւ այդ կերպով կը  
բաժնեւի մարդկային խնդիրներէն, անդին՝ կոմու-  
նիստական մեծ ամբողջութեան մէջ կոմունիստ ան-  
հատը զիտակցութեան կուգա եւ իր ընկերներուն  
հետ զեկավար գեր կ'ստանձնէ մարդկային խնդիր-  
ները լուծելու մէջ:

15.- Ի՞նչ առարկութիւն կարող է ունենալ  
խումբ մը քարոզիչներու դէմ, որոնք հրապարակ  
կուգան ժողովուրդին մէջ ու իրենց հետեւորդնե-  
րուն առաջ յայտարարելու, քէ Աստուծ յեղափո-  
խական Աստուծ է, քէ Աստուծ որոշապէս կ'ուզէ  
ու կ'աշխատի, որ այս երկրի վրա հաստատի կո-  
մունիստական հասարակակարգը:

Այս տեսակ քայլ մը մենք պիտի նկատենք որոշ  
յառաջիմութիւն՝ սովորական տիպի քարողու-  
թեան հետ բաղդատած: Այդ՝ քայլ մը պիտի ըլլա-  
զէպի աղատագրութիւն կրօնական նախապաշտ-  
րումներէ:

16.- Ինչպէս կը պատշաճեցնէք կրօնը դիալեկ-  
տիկային — ի՞նչ է կրօնի դերը դիալեկտիկական  
մատերիալիզմի մէջ:

Կրօնը տեղ չունի մտածման գիտակեկտիկական  
մատերիալիստական սիստեմին մէջ: Կրօնը թշնա-  
մին է: Մէկը չէ կարող ճշմարիտ մատերիալիստ  
— գիտակեկտիկական մատերիալիստ — ըլլալ եւ նոյն  
տուն կրօնական հաւատալիքներու մնացորդներ ու-  
նենալ: Թէ՛ չին մատերիալիզմը, որ գիտակեկտի-  
կական մատերիալիզմին նախորդած էր, եւ թէ՛ ոչ-  
մատերիալիստական գիտեկտիկան վերջնական քըն-  
նութեամբ կրօնական նկարագիր ունին: Դիալեկտի-  
կական մատերիալիզմը կատարեալ մատերիալիզմն  
է եւ կը ժխտէ կրօնը, բայց, ժխտելով հանդերձ,  
կուտա անոր բացատրութիւնը:

17.- Դուք չէ՛ք կարող համոզած դիալեկտի-  
կական մատերիալիստներ ըլլալ եւ միաժամանակ  
ընդունիլ, քէ կրօնը արժեք մը ունի:

Ոչ: Այս հարցումին պատասխանը տւի արդէն  
նախորդում:

18.- Բայց երբ դուք կ'աշխատիք միուրին ա-  
ռաջացնել հակադիր ու ներհակ բաներու, դուք ըս-  
տիպւած պիտի ըլլաֆ կրօնն ունենալ պատկիրին մէջ:

Այս, կրօնը պէտք է ըլլա պատկերին մէջ, որ-  
պէսզի ոչնչացրէ:

19.- Չեր դիալեկտիկան քերեւս առաջ չեր-  
պա՞ր դէպի համադրութիւն մը:

Համագրութեան գիտեկտիկական ըմբռնումը  
իր հետ առաջ չտանիր հինցած եւ ժամանակավորէպ  
մտածման ձեւերը: Կարգ մը այն պաշտօները, որ  
կրօնը կը կատարէ այժմ, կրօնի ոչնչացրմէն յետո  
պիտի կատարեն որոշ այլ հաստատութիւններ: Այս  
մասին հարց չիտ: Կազմակերպւած կրօնի այսօր  
կատարած շարք մը գործերը զուտ ընկերային հան-  
գամանք ունին: Բոլոր նման գործերն ու պաշտօն-  
ները աղահովարար իրենց վրա պիտի տանեն նոր  
ձեւի ու նոր մտածումի կազմակերպութիւններ:

20.- Դար մը յետո, երբ կոմունիստական շար-

Ժումը հաստատած ըլլա ինքզինքը եւ իրազործած իր նպատակները, ի՞նչը պիտի ըլլա իր յարատեւման ազդակը: Ի՞նչը պիտի ըլլա զինքը այլասերումէ զերծ պահողը: Խանդավառութիւնը, ինչպէս զիտէ՞, տեւական չէ: Կենքաղբե՞՞ քէ կոմունիստները ետ պիտի երբան դէպի Լենինն ու Մարքսը:

Ոչ, այլասերման գէմ ապահովութիւնը ժողովրդական գանգւածներու ապրող ուժերուն մէջն է: Դալիք սերունդները, կասկած չկա, որ պիտի օդապործեն անցեալին լսաւգոյն մտածողներու ցուցմունքները, բայց անոնք պիտի ապրին իրենց կեանքը: Ուսմունքը դործիք մըն է, որ պարզապէս կը ներկայացնէ անցեալի զարդացումը, որը հետզետէ աւելի առաջ կ'երթա ժողովրդի ապրող ուժերու մղումով:

21.— Այս զարգացումը ներհակութիւններու հետեւա՞նքն է: Դժւար է ըմբռնել, քէ ինչպէ՞ս ներհակութիւններ կարող են առաջ գալ կոմունիստական աշխարհի մէջ, բայց դարձեալ, ըստ ձեր դիալեկտիկական մատերիալիզմին, զարգացումը արդիսն է կ'ըսէ՞ ներհակութիւններու:

Ապագա ընկերութեան ներհակութիւնները առաջ պիտի չգան անտեսական պայմաններէ: Ներհակութիւնները ներկա ընկերութեան մէջ առաջ կուգան տնտեսական հիմքէ՝ ընկերութիւնը բաժնելով երկու կուող գասակարգերու: Սոցիալիստական հասարակարգի եւ անոր յաջորդող կոմունիստական ընկերութեան մէջ այս բանը բացարձակապէս վերցած պիտի ըլլա: Այդ կը նշանակէ, թէ դասակարգային պայքարը, որպէս պատմութեան շարժիչ ուժը, պիտի չքանա: Անգասակարգ ընկերութեան մէջ դիալեկտիկական ներհակութիւնները դասակարգային հակամարտութիւններու ձեւը պիտի չառնեն:

22.— Ես չեմ կարող հասկնալ, քէ ինչպէ՞ս մեր փիլիսոփայական մտապատկերով դուք կարող պիտի ըլլաք այս ներհակութիւնները պահել մատերիալիստական զգացումի մէջ, մատերիալիստական իշխանութեան տակ:

Կոմունիզմի ներքեւ հասարակութեան նիւթական հիմքը զերծ պիտի ըլլա էական ներհակութիւններէ:

23.— Այդ բացատրութեամբ ըսել կ'ուզէ՞ֆ, քէ մարդիկ կարող պիտի ըլլան կատարելապէս յաղթել բնուրեան ուժերուն: քէ երաշտը, երկրաշարժը կամ հեղեղը բոլորովին պիտի ենթարկվին մարդոց կամքին:

Մարզիկ յառաջդիմականորէն կարող են շարժիլ այդ ուղղութեամբ: Օրինակի համար, նոյնիսկ անցեալ տարի, Խորհրդային Միութիւնը ցոյց տրւաւ իր ուժը յաղթելու երաշտին: Խորհրդային Միութիւնը հարւած ստացաւ երաշտէն, նոյնքան ուժգին՝ որքան միւս երկիրները, բայց արդիւնքի տեսակէտէ ան բոլորովին զատորոցւեցաւ միւսներէն: Խորհրդային Միութեան մէջ, ուր գիւղարնեսութիւնը սոցիալիստական կառուցման ենթարկւած է, յաջողապէս կուեցաւ երաշտին գէմ, մինչեւ այն աստիճան, որ երաշտին ազգեցութիւնը զըրեթէ չեղոքացաւ: Վիճակարգութիւնը ցոյց կուտա, որ գիւղարնեսական արտադրութիւնը միայն երկու առկոս պակաս եղած է նախանցեալ տարիէն, իսկ հացահատիկներու հաւաքումը պիտութեան կողմէ փաստօրէն աւելի եղած է նախորդ տարիէն:

Նմանապէս, հեղեղները կը նկատեին որպէս բընական պատահարներ, բայց մէծ չափով անոնք ընկերային երեւոյթներ, անտեսական երեւոյթներ են: Հեղեղումներէն ամենէն աւելի տուժող երկիրը Զինաստանն է, բայց ով որ գտնւած է Զինաս-

տան, դիտէ, թէ հեղեղումները որոշապէս ու բացառապէս արդիւնք են այդ երկրի միլիտարիստական իշխանութեան, թէ անոնք հետեւանք չեն ջուրին, այլ այդ ջուրի ընկերային քոնթրոլը կոտրւած ըլլալուն:

24.— Նվիրումն ու գոհաբերութիւնը, որ ի յայտ կը բերեն շատ մը կոմունիստներ, կրօնական բնոյր չունի՞ն:

Մենք զանոնք կը նկատենք ընկերային: Անոնք առաջ կուգան ընկերային միասնականութեան զգացումէն եւ այն հասկացողութենէն, թէ անհատը ինքինքը կը կատարելագործէ ընկերային ամրող-ջութեան մէջ, որուն ծնուռնդն է, թէ ընկերութենէն չեղագացւած անհատը ոչինչ է: Մենք կը հաւատանք, թէ նվիրումն ու գոհաբերութիւնը գուրսէն չեն զար մարդկութեան, այլ կ'աճին մարդկային բնական զարդացումէն:

25.— Բայց դուք՝ կոմունիստներդ ունիք գերազանց արժեքներ, որոնց համբեկ ձեր նվիրումը — մէկը կարող է գործածել պաշտամունք քառը — ոյց կրւատա, թէ ձեր վերաբերմունքը կրօնական է:

Մենք ունինք արժէքներ (սկզբունքներ, նպատակներ), որոնք կը գերազանցեն ամենօրեա կեանքը, բայց չեն գերազանցեր մարդկային ամրող կեանքը: Մեր արժէքները ուղղակի կեանքէն կը ծնին: Այսոնք մեզի չեն արևած բարձրէն կամ Աստուծմէ: Մեր արժէքները, որոնք կը գերազանցեն ամենօրեա կեանքը, գնահատեկի են մարդկային ցեղի ամրող փորձառութեամբ:

26.— Ձեր զաղափարներուն հաւատարիմ մնալը շատ կարեւոր կը նկատէ՞:

Այս, բայց պէտք է աւելցնել, հաւատարմութիւն ոչ թէ զաղափարներուն, այլ հաւատարմութիւն ինքինքնուու: Հաւատարմութիւն մէր լաւագոյն արժէքներուն:

27.— Կարո՞ղ էք ըսել, թէ կոմունիզմը կը պարունակէ դիալեկտիկական պրոցեսը, որքան որ այդ կը վերաբերի տնտեսական ուժերուն, որոնք պատմական փոփոխութիւններու շարժառիթը կը հանդիսանան:

Այս, ընկերութեան տնտեսական կազմակերպութիւնը, այսինքն այն ձեւը, որով մարդկի ապրուստ կը ձարեն, հիմնական փաստն է: Ասոր կ'ակնարկենք մենք, երբ կ'ըսենք տնտեսութիւն: Այդ, սակայն, չվերցներ մարդկային գործօնը, որովհետեւ տնտեսութիւնը այն բանն է, որ մարդ կ'ընէ իրեն համար ուտելիք, հազուստ եւ պատուարան ձարելու: Տնտեսական ուժերը այն տեսակ բաներ չեն, որ զանազաններն մարդկային գործօնէն:

28.— Կարո՞ղ էք ըստ կոմունիստական տեսութեան բացատրել, թէ ամբողջ պատմութեան ընթացքը հետեւանք է տնտեսական ուժերուն: Եթէ մենք իրազործենք կոմունիստական հասարակակարգը, այն ասեն վերջ չպիտի՞ գտնէ տիպակտիկական պրոցեսը:

Համաձայն մէր հասկացողութեան, դիալեկտիկական մտածումը մարդու աճող գիտակցութիւնըն է բնական պրոցեսներու մասին, որոնք տեղի կ'ունենան մտքն դուրս, եւ բնութեան վրա, մարդկային գործունէութիւնը կ'առաջնորդէ այս հասկացողութեամբ: Մարդկային մտքի զիւտը չէ, որ պարտադրւած է աշխարհին, ինչպէս Սիսնէ Հուք կը հաւատա: Դիալեկտիկան մարդկային մրտաքի աճող հասկացողութիւնն է ամենքերքի մէջ տեղի ունեցող փոփոխութեան ու զարդացման ընթացքի մասին: Մենք դիալեկտիկան չենք սահմանափակեր ընկերային խնդիրներով եւ այժմ կատարող դասակարգային պայքարով: Դիալեկտիկան տիպակտիկան է, համապարփակ: Կա բնութեան զիւտէկտիկան եւ պիտի ըլլա կեանքի բոլոր ըջաններու դիտա-



ւեկտիկան։ Քանի կեանքը կը փոխէի իր ձեւով, դիալեկտիկան երբէք չպիտի վերնա։ Դիալեկտիկան պրոցեսը ապագա ընկերութեան մէջ հաշւեյարգարի չպիտի ենթարկւ։ Ան նոր ձեւեր պիտի առնէ, ան այլևս չպիտի պահէ դասակարգային ընկերութեան հիմնական հակամարտութիւններու ժամանակ ունեցած իր ձեւը։

29. — Դիալեկտիկան մտածումն ուրիմն, դուք բնաւ վարկած մը չէ՞ք նկատեր, այլ հաստատած փաստ։

**Մենք զայն կը նկատենք ամենալնդհանրացած ճշմարտութիւնը։**

30. — Մեզմէ շատերը շահագրգուած են նոր հասարակակարգի մը ստեղծմամբ եւ կ'զգան, թէ Յիսուսի գաղափարներով ցոյց կրտսան նպատակակետ մը, դէպի ուր կ'երբանք մենք։ Կարո՞ղ է՞ք ըսել, թէ այս հաւատքն ունեցող մարդիկ ինչպէս լաւագոյն կերպով կրնան ծառայել նոր հասարակակարգի հաստատումին։ Արդեօ՞ք անոնք բոլորովին սխալ ծառի վրա ելած են։

Ես կը կարծեմ, թէ այս մարդիկ լաւագոյն կերպով կարող են ծառայել շարժման, եթէ շատ չըրացին կրօնի եւ անոր յեղափոխութեան հետ ունենալիք յարաբերութեան վրա, այլ իրենց ջանքերը թափին օրւան գործնական հարցերու լուծման համար, օրինակ, ինչպէս կարելի է համարել կրօնական եւ ոչ-կրօնական բոլոր ուժերը որոշ դործնական արդիւնքներ ձեռք բերելու համար։ Կը կարծեմ, թէ կրօնասէր մարդիկ, որոնք աճող յետադիմութեան մէջ կը առնեն իրենց կրօնական աղատութեան սպասնացող վտանգը, կարող են ոչ-կրօնական ուժերու հետ համարդակցին կուելու համար յետադիմութեան դէմ։ Այսպէս, նոյնիսկ ամենէն աւելի կրօնասէր հաստածներ, առաջնորդուելով կրօնական շահերէ, կրնան հակա-կրօնա-

կան կազմակերպութիւններու հետ կատեր ստեղծել, պայքարելու համար Փաշիզմի դէմ, սպատերազմի դէմ։ Մասնաւորաբար պատերազմը, որ անմիջական վտանգ մը դարձած է, կը բռնաբարէ մասսաներու կրօնական հաւատալիքները, եւ մասսաներու կրօնական զգացումները զօրակոչչի ենթարկելը ու կուիլը պատերազմի դէմ կարող է շատ օգտակար աշխատանք նկատւիլ։

31. — Այս պատիառով է, որ Կոմունիստ Կուսակցութիւնը տրամադիր է մտնելու Պատերազմի եւ Ֆաշիզմի Դէմ Կուռզ Ամերիկեան Լիկային մէջ, եւ պատրաստ է միացեալ նակատ կազմելու կրօնական խմբակներու հետ պայքարելու համար քըշնամիին դէմ։

Այս, Ամերիկեան Լիկային մէջ Կոմունիստներ փոքր հատւած մըն են եւ հաւանաբար փոքրամասնութիւն կը կազմեն։ Ամերիկեան Լիկայի մեծամասնութիւնը թերեւս կը բաղկանա կրօնական մարդոցմէ, նոյնիսկ եթէ անոնք չեն եկած կրօնական կազմակերպութիւններէ։ Կոմունիստները, սակայն, բնաւ չեն տատանսիր կապեր հաստատելու կրօնասէր մարդոց հետ։ Մենք չենք խսյու տար կրօնի հաւատաւորներէն։

32. — Կոմ. Կուսակցութիւնը ի՞նչ չափով կը համագործակցի եկեղեցական այն դաշնակցութիւններուն հետ, որոնց նպատակն է կապիտալիզմի ոչնչացումը։

Մենք ուղղակի կազ չունինք նման կազմակերպութեանց հետ, որպէս արդպիսիները։ Այս կազմակերպութեանց կարգ մը առաջնորդները գործօն գեր կը կատարեն Միացեալ ծակատի այն մարմիններուն մէջ, ուր մենք կ'աշխատինք։ Պատերազմի եւ Ֆաշիզմի դէմ Կուռզ Ամերիկեան Լիկային մէջ Տոքթ. Հերթի Ֆ. Վորտ, որ կը պատկանի Մեթոդիստ Սուբլ Սերվիս Խնսթիթուլընին — բուն ա-

նունը մոսցած եմ — Լիկային ատենապետն է : Նոյն պէս այս Լիկային մէջ կը գտնւի Տոքթ . Վիլելո՞ Սփոփֆորտ, որ կը կարծեմ թէ ինտրութրիլ Դեմկրասիի Եկեղեցական Լիկայի զեկավարներէն մին է : Միայն այս անուղղակի ձեւով մենք յարարերութիւն ունինք նման Եկեղեցական կազմակերպութիւններու հետ : Անուղղակի կերպով բոլոր հակա-կապիտալիստական ուժերը կուգան դեսնի մը վրա, զոր կը ներկայացնէ Պատերազմի եւ Թաշիզմի Դէմ կուող Ամերիկեան Լիկան :

33.- Դուք ըսիք, թէ կրօնը դէմ է յեղափոխական գործունելուրեան երկու պատճառներով, (ա) իր հաւատքը եւ (բ) իր ներկա հաստատած ձեւը : Դուք կը գտնի՞ք, թէ ան իր դաստիարակչական ու կազմակերպական ձգումներով այժմ կ'երբար դէպի յետադիմուրիւն կամ կրաւրականուրիւն :

Ես կը գտնեմ, թէ կրօնական կազմակերպութիւններու մէջ այժմ զարգացող մտածումը յեղափոխական հոսանքի ազդեցութեան տակ է : Յայտնի Եկեղեցական մը քանի մը ամիսներ առաջ ըստ ինծի, թէ Կոմունիստները աւելի շուտ Եկեղեցին պիտի զրաւեն, քան թէ Ամերիկայի Աշխատանքի Դաշնակցութիւնը : Անշուշտ, մենք այս բանին չենք հաւատար, բայց այդ ցոյց կուտա, թէ նոյնիսկ Եկեղեցիներու մէջ կ'աճի ընկերային մտածումը, որը հիմնապէս յեղափոխական մտածում է : Այդ՝ պայքար մըն է ուղղւած ներկա կապիտալիստական նկարագրին դէմ : Այդ՝ ըմբռոստութիւն մըն է կապիտալիզմի օրէ օր աւելի շեշտող յետադիմական ձգումներուն եւ քայլերուն դէմ :

34.- Այժմ ձեր ուսմունքի պարունակուրեան մասին : Երէ մէկը ուսուցիչ ըլլար, ան պիտի ենթադրէր, թէ ուսմունքի ձեւեր կան, որոնք անքընադատ վերաբերմունք կը պահանջեն առարկա-

ներու հանդեպ : Կոմունիստներն ալ այդեօֆ իրենց ուսմունքը սովորեցնելու ժամանակ քննադատութեան կը հանդուրժե՞ն, կամ իրենց սովորեցնելու մերութ քննադատակա՞ն է :

Կոմունիստական զատակարակութիւնը իր ձեւին մէջ Հիմնապէս քննադատական է եւ չպահանջեր անքննադատ հաւատութիւն : Երբեմն այն մարդիկ, որ ախոյեան կը կանգնին քննադատութեան, չեն հասկնար այս : Կոմունիստներու քննադատական մտեցումը չձգտիր շարժումը բաժանելու, այլ կը ծառայէ զայն աւելի եւս ամուր իրար շաղախելու՝ ստեղծելով մտածումի նոյնութիւն : Այսպէս, մտածումն ու քննադատութիւնը կ'ըլլան ոչ թէ անհատական, այլ հաւաքական գործ մը, ընկերային գործ մը, որուն կը մասնակցի անհատը, բայց որուն արտայայտութիւնը չէ : Կոմունիստ Կուսակցութեան մէջ այս բանը ինքինքը կ'արտայայտէ մեր ներկուսակցական կեանքով : Մենք կը զարգացնենք մեր միտքը վիճաբանութիւններով եւ գրականութեան լայն տարածումով : Մենք գուցէ մեր իրաքանչիւր անդամին տասն անդամ աւելի գրականութիւն կը հայթայժենք, քան գոյութիւն ունեցող սեւէ կազմակերպութիւն : Այս՝ շատ ուժդին հաւաքական մտածման կեանք մըն է, ուր ամեն բանի հանդէպ քննադատական մտեցում կա : Յեղափոխականը ամեն բանէ առաջ քննադատ մըն է հանդէպ տիեզերքին եւ ինչ որ կա անոր մէջ, չըրացաւելով ինքզինքը : Սակայն, մենք կը խուսափինք այն տեսակ քննադատութիւնէ, որ կուգա անհատապաշտ ընկերութենէն, ուր քննադատութիւնը զուտ անհատական գործ մըն է : Կոմունիստներու համար քննադատութիւնը ընկերային պաշտօն մըն է, կազմակերպւած պաշտօն մը : Բուրժուական ընկերութեան մէջ քննադատութիւնը գլխաւորաբար բաժանող պլոցես մըն է, մինչդեռ մեղ մօտ՝ ճիշդ

Հակառակը — զանգւածները ամրապէս իրար կտպող պըսցես մը:

35.— Դուք այդ պաշտօնը կը կատարէք ուրեմն շարունակ տարածելով քննադատութիւնը, այնպէս որ ինչ մտածում որ մէկը ունենա անմիջապէս կ'արձանագրւի:

Բոլոր այն տեսակէտները, որոնք ընդունւած են որպէս մեր շարժման տեսակէտները, ընդունւած են շատ ճշգրիտ քննադատութիւնէ յետո: Աչ մէկ կէտ երբեք հաստատւած է որպէս կոմունիստներու տեսակէտը, մինչեւ որ ան՝ կարելի ամեն քըն նադատութիւններու բովին չէ անցած: Երբ հարց մը քննւած եւ լուծւած է, մենք այլեւս անհրաժեշտութիւն չենք տեսներ մշտապէս բաց պահելու զայն: Շատ մը հարցեր կան, որոնք գոցւած են մեզ համար: Հետեւաբար այն մարդիկ, որոնք տակաւին այդ հարցերը բաց հարց կը նկատեն, կը կարծեն թէ մենք քննադատութեան չենք հանդուրժեր, որովհետեւ չեն գիտեր, թէ մենք վազուց հանդիպած ու պատասխանած ենք այդ հարցերուն:

36.— Եկեղեցիներու մէջ անող յեղափոխական ազդեցութիւնը դուք ընկերային ուժերուն կը վերագրէք, այնպէս չէ՞ փոխանակ վերագրելու կրօնական իտէալիզմին:

Մենք կը գտնենք, թէ այս յեղափոխական ազդեցութիւնը էտպէս չապէս չառաջանար կրօնէն, այլ կեանքի պայմաններէն, որոնց տակ կ'ապրին այն մարդիկ, որոնք կը հետեւին եկեղեցիներու: Կրօնասէր մարդիկ չունենալով տեղի լւած միջոցներ արտայայտելու իրենց յեղափոխական մտածումները, կ'արտայայտեն կրօնական միջոցներով:

37.— Կոմունիստ կուսալցութիւնը երբ ընկերային յեղափոխութիւնը յաջողցնէ եւ իշխանութեան գործ զա, պայքար պիտի մղէ՞ կրօնական այն կազմակերպութիւններուն դէմ, որոնք այժմ

միացեալ նակատ կը կազմեն իր հետ եւ այդպիսով կ'օգնեն յեղափոխութեան յաղթանակին:

Կոմունիստները ոչ մէկ ժամանակ պիտի ունենան այն տեսակ գործունէութիւն մը, զոր մասսաները նկատեն իրենց շահերուն դէմ: Կոմունիստները ոչ մէկ ժամանակ բռնութիւն պիտի գործածեն կրօնական հաստատութիւններու դէմ: Այս մէկը թող պարզ ըլլա: Կրօնի դէմ կոմունիստական պայքարը պիտի սահմանափակւի զուտ գաղափարական զէնքերով, մտքի զէնքերով, մտածման արտայայտութեամբ:

38.— Երբ եկեղեցիներու մէջ եղող ընկերային մտածումը հետեւանիք է մտածող մարդոց ընկերային կացութեան, ինչո՞ւ համար նոյնիքան ընկերային մտածում դուք չէք տեսներ ուրիշ ասպարէզներու մէջ: Այս բանն ըսկով մենք ինքզինինս չենք գովիք, բայց կը կարծենիք թէ դուք ալ համաձայն էք, որ բոլոր ասպարէզներու հետեւող մարդոց մէջ ամենին աւելի ընկերային մտածում ունեցողները կրօնականներն են:

Ամենէն աւելի չըսենք: Թէրեւս ժամանակի մը համար եկեղեցիներն ունին քիչ մը աւելի աղասութիւն իրենց մտածումն արտայայտելու, քան դըպրոցները: Օրէնքններ գրւած են դպրոցներու մէջ, արգիլելու համար ընկերույին մտածումը եւ զայն արտայայտելը: Կաթոլիկ եկեղեցին գուրս ուրիշ եկեղեցիներու մէջ գեռ չկան այս արգիլենները: Սակայն, եթէ ես ձեր տեղն ըլլայի, շատ չի հպարտանար այս իրողութեամբ, որովհետեւ գուրք չէք գիտեր, թէ որքան տաեն պիտի տեւէ այդ պատութիւնը: Հաւանաբար դուք շուտով ունենաք Տիբութին Յանձնախումք մը Մեթոսիստ եկեղեցին եւ բողոքական եկեղեցիներու մէջ ընդհանրապէս:

39.— Երբ դուք կ'ըսէք, թէ կոմունիստները ոչ մէկ բռնութեան պիտի գործածեն եկեղեցական հաս-

տասուրիւներու դէմ, ատով ըսել կ'ուզէ՞ֆ, թէ զանգւածները իրենց իշխանութեան տակ պիտի առնեն այդ հաստատութիւնները, որոնք այժմ չեն ենթարկվուիր իրենց :

Մենք կ'ըսենք, թէ կաղմակերպւած կապիտալիստ դասակարդ դոյութիւն չպիտի ունենա՝ գերեխելու համար եկեղեցիներուն վրա: Կրօնական հաստատութիւնները պիտի ենթարկւին այն սարդոց, որոնք կը դանւին անոնց մէջ: Եկեղեցին չպիտի ծառայէ որպէս հաշիչ, որովհետեւ զանդւածները գործոն աշխատանք պիտի կատարեն նոր հաստակակարգին մէջ:

40.— Եթէ եկեղեցական խմբակ մը բացարձակապէս հակայեղափոխական ըլլա եւ գործէ կոմունիստական ուժիմին դէմ, դուք չպիտի ուշանակ այդ խմբակը բնաջնջելու, այնպէս չէ:

Այդ խմբակին հետ մէնք հաշիւ պիտի տանինք ոչ թէ կրօնական, այլ քաղաքական գետնի վրա:

41.— Զէ՞ֆ կարող համաձայնիլ, թէ դեռ հաւանականութիւն կա, որ կրօնական կաղմակերպութիւններու մէջ գոտնող մարդիկ յեղափոխութեան ժամանակ ընկերային արդարութեան համար աշխատող այնպիսի ուժ մը ներկայացնեն, որ կոմունիստ կուսակցութիւնը պէտք զգա իր դիրքը վերաբերնութեան ենթարկելու, կրօնի հանդէպ հարցը վերաբանալու:

Ես կը կարծեմ, թէ եկեղեցիներու մէջ գոտնող մասսաները որքան աւելի գործոն դեւ վերցնեն ընկերային պայքարին մէջ, այնքան նւազ կարիք պիտի զգան կրօնի, հետեւաբար որքան աւելի մասսաները մասնակցին յեղափոխութեան, այնքան քիչ հաւանականութիւն կա, որ եկեղեցին նոր հաստակակարգի տակ էական պահանջ մը լրացնելու կոչւի:

42.— Դուք ըսել կ'ուզէ՞ֆ, թէ մեր հասարակակարգի կառուցման մասնակցութիւնը կերպով մը պիտի բռնի կրօնին տեղը:

Կրօնը, եթէ նոյնիսկ չոչնչանա կարդ մը տեղեր, պիտի կաղմալուծւի, իր հաստատւած ձեւին մէջ չպիտի մնա:

43.— Եթէ մենք դէպի ֆաշիզմի շրջանը կ'երթանի, հաւանականութիւն չկա՞, որ կրօնը վասպահէ ըմբռասութեան ոգին եւ այդպիսով ուժեղ դաշնակից մը դառնա ձեզի:

Ես կը կարծեմ, թէ եկեղեցին, որպէս կաղմակերպւած հաստատութիւն, աւելի շուտ ֆաշիստական ուժերու ազգեցութեան պիտի ենթարկւի:

44.— Դուք ո՞ւր կը տեսնիք չարիքը — կապիտալիզմին թէ կապիտալիստին մէջ:

Երկուքին մէջ աւ. կապիտալիստական սիստեմը հիմնականորէն այնքան դէջ է, որ վերի դասին մէջ լւա մարդ չկրնար արտադրել:

45.— Ո՞րը առաջ կուզա — մա՞րդը թէ կապիտալիզմը:

Մարդկութիւնը առաջ կուզա, ոչ թէ մարդ անհատը:

46.— Ընկերային պայքարին մէջ եթէ եկեղեցին շխանգին ֆաշիզմի կողքին, այլ ապացուցանի թէ օգտակար է յեղափոխութեան, այդ փասոր պիտի զնահատէ՞ֆ:

Անկասկած, կոմունիստներս ուեւ մէկէն աւելի ուրախ պիտի ըլլանք եւ թերեւս զարմանանք:

47.— Ես չեմ կարծեր, թէ մեր հասկած կրօնն այսօր պիտի յապաղեցնէ երջանկութիւնը ապազա կեանիքին համար: Մենք առատ ու բարգաւաճ կեանիքի մը համար կ'աշխատինք հիմա, փոխանակ պագային: Մեզմէ ումանիք չեն հաւատար հանդերձ-

հալին, եւ կը ճգտին լու հասարակակարգ մը հաստատել այս աշխարհի վրա: Ես կը կարծեմ, թէ մենք բոլորս նոյն նպատակին կը ճգտին:

Սխալ է համեմատութիւնը ընել անորոշ ընկերական փակաքներու եւ կոմունիզմի միջեւ: Կան անշուշտ դրական ընկերային հոսանքներ, որ կ'ընկերանան կարդ մը կրօնական ուսմունքներու — ոչ բոլորին — բայց ասոնք չեն կրօնին նկարագիր տւողը:

48.— Ես կը կարծեմ, թէ մենք կը վիճինք քառերու մասին: Այն բանը որ մենք կրօն կ'անւանենք, դուք այլ անունով կը նաև նաք: Խնդիրը սահմանելուն մէջ կը կայանա:

Այն բաները, որ մենք՝ կոմունիստներս կրօն կը կոչենք, այսպէս ըսած կրօնի մասին «հաստատած ճշմարտութիւններն» են: Անոնք թերեւս առնեն շատ նուրբ ու ճարտար ձեւեր, բայց չպիտի կարողանան ծածկել իրենց գերբնական նկարագիրը, որոնց մասին կը խօսինք այժմ:

49.— Ամեն զաղափար ունի իր քաղաքական եւ ընկերային ազգեցուրիներ: Դուք չէք կարու զաղափար մը ունենալ, առանց քաղաքական կապակցութեան: Հետեւաք, կոմունիստական կարգերու տակ մենք պէտք է ենք-արկւինին ձեր մտածելաձեւին, ձեր գաղափարաբնութեան: Ունէ շեղում անկէ պիտի ըլլա հակայեղափոխական, նոյնիսկ եթէ ոմանք այնպէս կարծեն, թէ իրենց շեղումով բայլ մըն ալ առաջ գացած են: Այլ խօսնով, կոմունիզմը գուցէ քարանա նիշդ այնպէս, ինչպէս կապիտալիստական սիստեմն է այժմ, որով յառաջիմուրինը կասի, փոփոխուրինեներ չըլլան:

Կոմունիստները չափւան-ձեւեած սիստեմ մը չունին, որ պիտի պարտադրեն մարդկութեան, ճիշդ այն «շապիկ»ին պէս, որ վնասակար խենթերուն կը հաղցնեն՝ անոնց անդամներու շարժում-

ներն արգիլելու համար: Կոմունիստական մտածման էութիւնն է մարդկային մտքի ստեղծագործութերուն անսահման ազատութիւն տալ, մարդկային մաքի բոլոր արժէքաւոր եւ օգտակար յրացումները յառաջդիմականորէն զարգացնել եւ իրադործել: Ոչ ոք կարող է ըսել, թէ ուր որ կոմունիստները դեկավարութիւն ստանձնած են, ինչպէս Խորհրդային Միութեան մէջ, մարդկային միտքը «շապիկ»ի մէջ գրւած է: Մարդկային պատմութեան մէջ երբեք չէ եղած Խորհրդային իշխանութեան իր քաղաքացիներուն տաճին չափ պահառաթիւն, որու չնորհիւ անհատը կը զարգացնէ իր կարողութիւններն ու նախաձեռնութիւնը: Դուք կարող էք երթալ Խորհրդային Միութիւն եւ տեսնել մարդկի ամենաբարձր դիրքերու վրա՝ կեանքի բոլոր ասպարէղներուն մէջ, գեղարւեստէն եւ գիտութիւնէն մինչեւ կառավարութիւնը: Այս մարդկի 5-6 տարի առաջ յետամնաց եւ անդրագիտ գիտացիներ էին: Աշխարհի վրա ո՞ր հասարակակարգը ցոյց տաճ է անհատ մարդու մաքի կարողութիւններուն նման վիթխարի զարգացում մը: Պատմութեան մէջ երբեք նման երեսոյթ մը չէ տեսնած: Ուրեմն, երբ դուք դատէք կեանքի փորձասութեամբ, չէք կարող այն եղբակացութեան գալ, թէ կոմունիզմը կը ճգտի մարդկային զարգացումը «շապիկ»ի մէջ դնել:

50.— Քիչ մը առաջ դուք ըսիք, թէ անհատը որպէս այդպիսին, ունէ արժէք չունի:

Ես ըսիք, թէ անհատը կը զարգանա եւ իր կատարելութեան կը հասնի որպէս հաւաքականութեան մէկ մասը, որպէս ընկերութեան մէկ մասը: Չեղոք անհատը ոչինչ է:

51.— Կոմունիստաները հոգեբանօրէն կարելի կը նկատե՞ն ապադասակարգային ընկերութեան կա-

ոռուցումը, ընկերութիւն մը ուր դասակարգեր չը կան:

Այս՝ կոմունիստները այդ տեսակէտը կ'ընդունին:

52.- Բայց զործնականին մէջ միշտ դասակարգ մը գոյութիւն ունի:

Ճիշդ է, որ Սորճը պային Միութեան մէջ զեռ դասակարգեր կան եւ դասակարգային պայքարը այնտեղ զեռ ոուր է: Սակայն, հսկա յառաջդիմութիւն կատարւած է դէպի անդասակարգ ընկերութիւնը, մասնաւորապէս այդ պայքարի միջոցաւ: Դասակարգային պայքարով՝ միայն մենք կը հասնինք անդասակարգ ընկերութեան: Ոմանք կը հաւատան, թէ անդասակարգ ընկերութեան հասնելու համար պէտք է դադրեցնել կոխւը, դադրեցնել զասակարգային պայքարը: Այսուղ մենք անհամաձայն ենք: Մենք կ'ըսենք, թէ անվըզպ կերպ պով անդասակարգ ընկերութիւնը կառուցանելու միակ ճամբան դասակարգային պայքարը զարդացնելն է մինչեւ այն կէտը, երբ բանւոր դասակարգը իշխանութեան կը տիրանա: Բանւոր դասակարգը միահեծան տէրը դառնալով Երկրին, հընարաւորութիւն կ'ունենա իր պատմական յեղափոխական դերը կատարելու, այսինքն՝ վերցնելու դասակարգային բաժանման հիմքերը: Այս կերպով հասած կ'ըլլանք ապադասակարգային ընկերութեան — բայց միայն այս կերպով: Բանւոր դասակարգի չաչը կը պահանջէ քանդել նիւթական հիմքերը այն ընկերութեան, որ դասակարգեր կը ծնի: Այն առեն միայն կարելի է վերջ տալ դասակարգերուն, երբ վերջ կը տրւի դասակարգեր ծնող մօր: Դասակարգերու ծնունդին պատճառը այն բաժանումն է, ըստ որու մարդոց փոքր մէկ մասը սեփականատէր է, իսկ մէծանմանութիւը աշխատող: Երբ այս բաժանումը կը վերնա, երբ աշխատողները

նաեւ տէր կը դառնան ամեն բանի, ժամանակի խնդիր կը դառնա այլեւս դասակարգերու անհետացումը:

53.- Կոմունիստական գիծը հանդէպ կրօնի վերջին 3-4 տարիներու ընթացքին փոփոխութեան ենթարկւած է, յատկապէս ամերիկեան նելլրուներու վերաբերմամբ: Այժմ, ինչպէս զուք ըսիմ, կը քօնի հաւատացող մարդիկ կարող են անդամակցիլ կուսակցութեան: Կուսակցական գծի փոփոխութիւնն է այս, թէ զարգացում:

Կարելի է ըսել, թէ փոփոխութիւն մըն է այս՝ կուսակցական անդամներու կուսակցութեան գծի նշանակութեան մասին ունեցած զարդացող հասկացողութեան մէջ, բայց կուսակցական գծի փոփոխութիւնն — ո՞չ: Մեր սթանտարտ դասագիրքը այս հարցերու մասին լենինի գրութիւններն են, որոնք երկար տարիներէ ի վեր գոյութիւն ունին եւ մէծ մասով յեղափոխութենչն առաջ դրւած են: Կուսակցական գծի հիմնական փոփոխութիւնն չկա: Սակայն, անշուշտ, այս գծի զործագրութեան մէջ կան որոշ փոփոխութիւններ, որպէս հետեւանք փոխուղ կացութեան, փոխուղ պայմաններու: Օրինակի համար, քանի մը տարի առաջ շատ քիչ զործնական խնդիրներ կային՝ եկեղեցական ըմֆանակի մէջ եղող ընկերային շարժումներու հանդէպ մեր յարաբերութեան վերաբերող, որովհետեւ այդ տեսակ շարժումներ զբեթէ գոյութիւն չունէին: Այսօր այդ շարժումները կան եւ ունին անմիջական գործնական քաղաքական կարեւորութիւն, հետեւարար կոմունիստական վերաբերմունքը հանդէպ կրօնի իր դիմագծութիւնը ցոյց կուտա չշշուած կերպով: Բայց սա ամեն օր զարդացող գէպ-քերու փոփոխութիւնն է, քանի թէ կուսակցական գծի փոփոխութիւնը:

54.- Այդ նոյն խնդրի մասին քերեւս ձեր պաշտօնական գործելակերպը փոխված է՝ յարմարելու համար անմիջական կացութեան, բայց միշտ չէ՝, որ ձեր շարժայիններէն շատեր չեն կարողացած բայլ պահել գործելակերպի փոփոխութեան հետ։ Այնպէս կ'երեւի, թէ ձեր ներկուսակցական կեանքի վիճարանութիւններն ու լուսաբանութիւնները, որոնց մասին ֆիշ առաջ խօսեցաք, ձախողած են կոմունիստ կուսակցութեան անդամներէն մէկ մասը բոլորովին իրագեկ դարձնելու պաշտօնական գծին։ Ես կ'ակնարկեմ մասնաւոր այն դէպքերուն, որոնք տեղի ունեցան Պատերազմի եւ Ֆաշիզմի Դէմ կը տող Ամերիկան Լիկային մէջ, երբ կուսակցութեան անդամներ ճախողեցան միացեալ նաև առաջի բաղադրական առաջի առաջ տանիլ։

Ես կը հաւատամ, թէ ձեր ակնարկած այդ դէպքերը հաւանաբար արդիւնք չեն կոմունիստներու դորժունէութեան, այլ առաջացած են անկուսակցականներէ, որոնք ինքովնքնին կոմունիստ կը կոչեն։ Ճշմարիտ է, որ մեր շատ մը լաւ բարեկամները երբեմն կը գառնան մեր ամենադէջ թրչնամինները, որովհետեւ անոնք ինքինքնին չեն ընտանիներ հիմնական հարցերու մասին ուղիղ դիրք բռնելու։ Անշուշտ, ճշմարիտ է նաև այն, որ կոմկուսի բոլոր անդամները 100 տոկոսով մասնագէտներ չեն այս հարցերու նկատմամբ, որովհետեւ մեր կուսակցութիւնը ծնած ըլլալով բանուր դասակարգէն՝ կ'արտայայտէ անոր բոլոր պակասութիւնները իր մէջ։ Մենք այժմ 31,000 անդամներ ունինք, մինչդեռ տարիունէս առաջ 17,000-էն 18,000 ունէինք։ Այս կը նշանակէ, թէ տարիունէսուա ընթացքին 14,000 նոր անդամներ աւելցած են կուսակցութեան վրա։ Նորեկներէն ոմանք դեռ 1-2 ամսւա կոմունիստներ են, հետեւաբար չէ կարելի

սպասել, որ անոնք կուսակցութեան դժի ու քաղաքականութեան մասնագէտներն ըլլան։

55.- Կոմունիստական պրոպագանդ կը մղէ՞ նիգրոներու մէջ։ Գործունէութեան լաւ դաշտ կը ներկայացնե՞ն նիգրոները։

Կարեւոր գաղտ։ Այս, նման յայտաբարութիւն մը եղաւ վերջերս Քոնֆերանսի մը մէջ։ Թերթերը տեղեկացուցին նիգրոս կրօնական առաջնորդգի մը ըստածը, թէ եկեղեցիները նիգրոներու վրա ունեցած իրենց աղղեցութիւնը կրօնացնելու վասնգին տակ են, որովհետեւ կոմունիստները սկսած են իրենց հեղինակութիւնը բարձրացնել նիգրոս մասսաներու մէջ։ Այս կրօնական առաջնորդը ապա կոչ ուղղած է պայքարելու կոմունիստներու դէմ աւելի մեծ եռանդով։ Սա ապացոյց մըն է, թէ որքա՞ն ուժեղ է կոմունիստներու քաղաքական աղղեցութիւնը նիգրո ժողովուրդին վրա ընդհանրապէս։ Մենք խոչոր կազմակերպութիւններ չունինք նիգրոս զանգւածներու մէջ։ Մեր կազմակերպական ուժը հետզհետէ կ'աճի, բայց մեր զաղափարներու աղղեցութիւնը, մասնաւորաբար այն զաղափարներու, որոնք կ'արտայայտեն նիգրոս իրաւունքներու համար օրը-օրին մղւող պայքարը, կ'ստեղծէ հսկա ներգործութիւն ամերիկան նիգրոներու մեծամասնութեան մէջ։ Այս իմաստով ալ շատեր կ'ըսէն, թէ նիգրոներու մեծամասնութիւնը աղղւած է կոմունիստներէն։

56.- Հքեա մարգարէները եւ Յիսուսը պատմական անձեր կը նկատէ՞մ, երէ այս, անոնք ընկերային նշանակութիւն ունի՞ն։

Անոնք պատմական անձեր են գոնէ այն իմաստով, որ խոչոր դեր կատարած են մարդկային մտքի պատմական զարգացման մէջ։ Մեզ համար կարեւոր չէ որոշել, թէ անոնք երեւակայութե՞նէ ծնած են, թէ ուղղակի նիւթական հիմք ունին։

ՄԵՆՔ ՀԵՆՔ ԺՄՆԵՐ ԱԿԵԼԻ ԲԱՐՁՐ ՔՆՆԱՂՄԱՄՈՒԹԵԱՆ  
ԱՍՎԱՐԵՎՈՅ:

57. — Որքա՞ն լուրջ վերաբերմունք ունի կոմունիստ կուսակցութիւնը հանդէա այն պայքարին, որ կը ճգտի օրէնքէ դուրս հռչակել զինքը: Այսօրւաքերքերը տւած են Տիբորիյն Յանձնախմբի տեղեկագիրը, որն երէ ընդգրկի օրէնքներու մէջ եւ այդ օրէնքներն ալ անցնին, վերջ ի վերջո կարող պիտի ըլլան անգործութեան դատապարտել կոմունիստ կուսակցութիւնը:

ՄԵՆՔ Այդ օրէնքները շատ լրջօրէն կ'ասնենք, ոչ թէ անոր համար, որ կը վախնանք թէ անոնց անդործութեան պիտի դատապարտեն կուսակցութիւնը — կոմունիստ կուսակցութիւնը երբեք անգործութեան չպիտի դատապարտի — այլ անոր համար, որ զանոնք կը նկատենք զարգացող սփուտեմի մը մասը, սիստեմ մը, որ կը ներկայացւի Ռուզվելթի գործերով՝ օթոմովիլի ճարտարարւեստի կացութեամբ, քըմֆլոնի նունիքներու ուժեղացումով, արհեստական միութիւնները քանդելու պայքարով, կոմունիստ կուսակցութիւնը ապօրէն հռչակելու ճգտումով, այս բոլորը անխուսափելի դիմագծութիւնը կը կազմէն ամբողջ բանւոր դասակարգի գէմ մղւած արշաւին: Տիբորիյն Յանձնախմբի առաջարկած օրէնսդրութեամբ, նոյնիսկ ասօրէն քայլ մը պիտի նկատւի Ամերիկայի Անկախութեան Յայտարարութենէն մէջբերումներ ընկը:

(ՎԵՐԶ)



ՀՀ Ազգային գրադարան



NL0145727

